



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տ և Խ ա կ ա ն և լ ո ւ թ ա կ ա ն

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԲ. ՏԱՐԻ. ԹԻՒ 3.

1854

ՓԵՏՐՈՒԱՐԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Փորձով իմացեր և՛ և գիտեմ : (Երես 5)

Այս օրինակս որչափ որ ալ անտեղի երեայ , այնչափ ալ ստոյդ ըլլալը իմացընելու համար , առջևնիս բերենք քանի մը անձինք՝ ու իրենցմէ իմանանք մաքերնուն դրած վախճանը , և այն վախճաններնուն համնելու համար բըռնած ճամբանին : Այս շատ մը իրենց բանը զիտցող մարդիկ , որոնց խօսքին եթէ հաւտաս , իրենց վախճանը կը ճանչնան , և իրենց ազգին բարիքը կ'ուզեն : Այս պարոնը միտքը դրեր է որ ազգը տգիտութեան մէջ է . բայց ինքը բնական ամէն հարկաւոր եղած մտածելիքը գիտէ , և ըստ այնմ խորհելով

կը գործէ . անանկ որ՝ եթէ ամենքն իր յարգը գիտնային ու իր խորհրդայն հետեւին , ազգն իր երջանկութիւնը կը գտնէր , և ամենքն իրենց վախճանին կը համնէին : Իսկ թէ այս բնական գիտուն ծնած պարոնին զիտցածն ու ըրածը կ'ուզես իմանալ , կաւե բրիչով կ'աշխատի շէնքին հիմը փորելու , պատրաստելու . ասկից իմացիր իր բնական խելքին կատարելութիւնը , որուն կ'ուզէ որ ամենքը հետեւին . և որովհետեւ ուրինելը չեն հաւնիր անոր այս բանեցուցած խելքին , որ հաւնելու բան չէ , անոր համար ինքն իրաւունք կը

սեպէ զուրիշներն ատել, արհամարհէն, չարախօսել. ամենուն ըսածն ու ըրածը գէշի մեկնել. և ասանկով կը սպասէ որ նոր աղէկ տարի մը ունենայ : Եւ այս կերպ, կամ ասոր նման մտածող և գործողները շատոնք են : Ո՞էկ ուրիշ խումբ մըն ալ մարդկանց ասոնց պէս խորունկ մտածող ըլլալով՝ այս կերպերը կ'արհամարհէն . և առանց բարակ մտածելու իրենց տգէտ կամ իմաստուն ըլլալնուն վրայ, բոլոր ջանքերնին այն է՝ որ կարենան ուրախ և հանգիստ կեանք մը անյընել. անդիէն ովլ դարձեր է որ հանգերձեալ կենաց յօյսերնիս դնենք ըսելով, ամէն բան առանց խղձի կը գործեն իրաւունք սեպելով հանգիստ գտնելու համար : Եւ այս տեսակ մտածութենէն ինչ վնասակար գործքեր առաջ կու գան, ամէն մարդ կընայ գուշակել. և որովհետեւ ասոնք չելլելու ձամբաներ են, ուստի ոչ երբէք ասոնց մով իրենց դիտեալ վախճանին կը հասնին, ու կը սպասեն նոր տարւոյն, որ նոր ջանքով իրենց հանգիստը ձեռք բերեն . սուտ յցյ և մնուի միսիթարութիւն : Դարձեալ ուրիշ շատերն ալ հանգիստն ու ուրախութիւնը երկինքը վայելենք պիտի ըսելով, բոլոր ջանքերնին պատիւ չկորսընցնելու, փառք ստանալու վրայ դրած՝ կ'աշխատին, ու կ'ըսեն . Ո՞ենք պատուինք որ ազգն ալ մեզմով փառաւորուի „ . և ատելութեան, նախանձու կրքերը գործիք առած կ'աշխատին ու կը յոգնին, և յուսահատած նոր տարւոյն աչք կը դնեն որ կարենան յաջողիլ : Կան այնսպիսիներ ալ որ իրենց զուարձութեանը ամէն բան կը զոհեն, և չկրնալով հեշտանալ կը սպասեն նոր տարւոյն : Եւ ասոնց ամենուն մէջ զանազան տեսակներ ալ խիստ շատ են . և ասոնց ամենուն աչքը նոր տարուան վրայ է : Եւ ահա ասոնց ամենուն ալ մի միայն վախճաննին է փառք, հանգիստ և վայելք . զորոնք յաւիտեան պիտի վայելեն . վասն զի Շատուած այնպէս սահմաներ է՝ որ եթէ ուղիղ ձամբով ձմարիտ փառքն ու հանգիստը փնտուեն, պիտի գտնեն յա-

կտեան . բայց այս ձամբաներով՝ որ փորձով իմացանք, յաւիտեան գտնելիք չունին մարդիկ իրենց փնտուածը : Հիմա թերեւս կարծես, ովլ բարեսէր ընթերցող, թէ ամէն մարդ լսելով այս մարդկային գործքերը և սիսալմունքները՝ կը սկսի իր վրայ մտածել, ու քննել ինք զինքը՝ որ ըլլայ թէ ինքն ալ այս տեսակ մարդկանց կարգին մէջ գըտնուի, և եթէ իր վրայ այս տեսակ պակասութիւն մը գտնէ՝ կը ջանայ ուղղելու : Եթէ այսպէս կարծես, գիտնաս որ շատ կը սկսալիս . որովհետեւ որչափ որ աշխարհիս երեսը խելք հասցընելու բաներ կան, զանոնք ամէնն ալ երբ ուրիշի հասկրցընել ուղես յայտնի պատճառներով, մարդիկ կը հասկընան . և եթէ շահաւոր ու գործադրելու բան է, սիրով՝ ի գործ կը դնեն . և չչասկրցող մըն ալ եթէ գտնուի, վրան կըզարմանան ու անխելք է կ'ըսեն : Ո՞իայն երբ խօսքը կու գայ մարդուս ինչ վախճանի համար ստեղծուած ըլլալուն վրայ, և ինչ ձամբանք իր վախճանին հասնելուն վրայ, խօսք հասկրցող չես գտներ . ամէն մարդ ունի իր սկսալ մտածմունքը և իր սկսալ դիտած վախճանը, որոնցմէ զմարդիկ հեռացընելը շիտակն հասկրցընելով՝ աշխարհիս մէջի խիստ դժուար գործքերուն մէկն է : Ո՞յնպէս որ հարկ կ'ըւլայ ըսելու՝ թէ մարդուս անձնասիրութիւնը գինովութեան հետ հաւասար է : Խնչպէս որ մէկ մարդ մը քանի որ գինով չէ, կը տեսնես որ ամէն լսածը կը հասկընայ . զինովնալէն ետքը նոյն առջի ըսածներդ նորէն ըսէ իրեն . նագարձեալ ամէն ըսածիդ ականջ կը դնէ և հասկրցայ կ'ըսէ, բայց բան մըն ալ չչաս կրնար . զինովութիւնը անոր վրայէն կը վերցընէ հասկընալու կարողութիւնը . բայց ինքը կարծէ թէ կը հասկընայ . անանկ որ՝ եթէ գառնաս իրեն ըսես՝ թէ քանի որ գինով չէիր, այս ըսածներս կը հասկընայիր, ու հիմա ահա չես հասկընար, կը բարկանայ ըսելով՝ թէ ես ինչպէս առաջ, նոյնպէս ալ հիմա կը հասկընամ : Կակ թէ կ'ուղես իր ցիմանալն իրեն հասկրցընել, ուրիշ ձար չկայ.

պէտք է սպասես որ գինովութիւնը անցնի . այն ատենը ինքն ալքեզի հետ կը խոստովանի թէ առաջ չէր հասկը-նար :

Ի՞նչ ուրեմն այսպէս ալ ինքնահա-ւանութիւնը կամ անձնասիրութիւնը ըսեմ, մէկ տեսակ զինովութիւն մըն է՝ որով մարդ իր անձին մտածութեանց անկատարութիւնները, իր ճանաշմունքներուն և դատմունքներուն պակառութիւնները չկրնար հասկընալ . այս բանիս ուրիշ Ճար չկայ, բայց եթէ սպասել՝ որ մարդկանց վրայէն այս անձնասիրութեան զինովութիւնն երթայ . այն ատենը ամէն բան կարգի կը մտնէ . այն ատենը ամէն աղէկութիւններուն դուները կը բացուին . այն ատենը աղէկ տարիներ կը սկսի վայելել ազգերնիս : Ուրեմն, ով ազգասէր բարեսէր անձնք, եթէ կ'ուզէք նոր աղէկ տարիներ ունենալ, պարապ տեղը դուք զձեզ մի խաբէք, և մի կարծէք որ բարեմաղթելով պիտի ըլլայ . այլ սպասեցէք որ այս անձնասիրութեան գինովութիւնը ազգերնուս վրայէն երթայ :

Հիմա անշուշտ սրտհատմունքով մը կը հարցընէք՝ թէ երբ և ինչպէս պիտի ըլլայ այդ պանչէլիքը : — Ի՞ն ատենը պիտի ըլլայ, երբ ազգերնուս մէջ ծաղկի ուղիղ բարոյական և ծխարիտ գիտութիւնը : Ի՞ւ այսպիսի գիտութիւնն ալ այն ատենը պիտի ծաղկի, երբ զայն ազգին վրայ ճանցուած տղիտութիւնը ամէն մարդ իր վրայ ալ ճանչնայ . և ասանկով զայն պակառութիւնները որ կ'իմանայ ազգին վրայ, ազգերնիս տղէտ է ըսելով, զանոնք ամէն մարդ իր վրայ ալ իմանայ, և ամէն մարդ իր տղիտութենէն ազատելու Ճար մտածէ . և ամէն մարդ իր տղիտութիւնը ճանչնալով չամարձակի իր տղիտական կարծիքները իբրև պատճառ յառաջ բերել, ու անոնցմով հակառակիլ ծխարտութեան :

Ի՞սչափ խօսքերէն կը հետեւի որ եթէ կ'ուզենք աղէկ տարի մը ունենալ, նախ պէտք է ճանչնանք թէ ազգի տղիտութիւն ըսածնիս գինովութեան մէկ տեսակն է, և ամէն ջանքերնիս բան-

յընենք այս գինովութեան դարման մը ընելու, որն որ գլխաւորաբար կ'ըլլայ ուղիղ դաստիարակութեան դարրոցներով . որուն վրայ խօսուած պիտի տեսնայ Ի՞սպամավիպին ընթերցողը՝ իյօսիլ թէ գործել սիրելու հատուածին երկրորդ մասին մէջ : Ի՞այց անկէ առաջ կարեսոր է գարման մը ընդհանուր չափահաս մարդկանց տղիտութեանը, որ կարենան միաբանիլ ուղիղ դաստիարակութեան ետևէ ըլլալու : Ի՞յս բանիս համար ես կարեսոր կը կարծեմնախ մէկ որոշ սահման մը տալ այս գիտութիւնն և տղիտութիւն բառերուն . որոնց վրայ թէպէտ շատ անգամ խօսուած է, բայց հիմա առանձին քնններ մեր ազգին մէջի եղած գաղափարը, և ինչ մտքով գործածածնին բացատրել :

Ուստի հիման նախ զայն քննենք թէ այս գիտութիւն բառը ընդհանուր ամենուն բերանը ինչ կը նշանակէ, և բուն ճշմարիտն ինչ է : Ի՞րդ եթէ ժողովը դեան բերանը նայինք, գիտութիւնը լովկ կ'իմանան լեզուներ գիտնալ, այլ և այլ ուսմանց վրայ հմտութիւն ունենալ, պատմական, աշխարհագրական, չափաբերական և բնաբանական տեղեկութիւններ ունենալ . ահա ասոնք են անոնց ճանցած գիտութիւնը : Յիկաւի ասոնք գիտութեան մասունք են . և այս տեղեկութիւններմարդուսկ' առաջնորդեն գիտուն ըլլալու . բայց ճշմարիտ գիտութիւնը, որ և կ'ըսուի իմաստութիւնը միայն ասոնցմով ըլլար, այլ բուն գիտութիւնն է ամէն բանին մէջ ուղիղ տրամաբանութեամբ ճշմարտութիւնը ճանչնալ : Ի՞յս մէկ սղտի խօսք մըն է, բայց մէջը շատ բան կը բովանդակի . որովհետեւ մարդուս բնութեան համար մէկ հատիկի դժուարին գործ և խիստ դժուարին, և շատերուն զբեթէ անհնարին է ուղիղ տրամաբանութիւնը ընել, մանաւանդանսամիրութեան դէմ եղած բանի մը մէջ . և առանց շիտակ տրամաբանութեան ալ բանի մը ճշմարտութիւնը անկարելի է որ ճանցուի : Ի՞նոր համար խիստ դժուար է, և շատ աշխատանքի և շատ փորձերու կարօտ է :

մարդ մը ինչուան որ կարենայ գործածելուղիղ տրամաբանութիւն բանի մը ձևարտութիւն փնտուելու առեն : Ի՞յն պէս որ՝ շատ մարդիկ կան աշխարհիս վրայ որ գիտուն կ'անուանին լեզուներ գիտնալուն և շատ բանի հմտութիւն ունենալուն համար , բայց շիտակն ըսելով իրենք գիտուն չեն՝ ուղիղ տրամաբանութիւն գործածել սովորած ըլլալնուն համար , որով ուզած բաներնուն ձևարտութիւնը չեն կրնար գտնել :

Ի՞այց հարցընես թէ հապա ինչու համար ամէն տեղ զպրոցներու մէջ տղոց գիտութիւն սովորեցնենք ըսելով , բոլոր սովորեցուցածնին են տեսակ տեսակ ուսմունքներ , լեզուներ , զանազան հրմտութիւններ :

Ի՞յո . մենք ալ ըսինք թէ այդ ամէնը գիտութեան առաջնորդներն են : Այսն զի որպէս զի մէկը կարենայ ուղիղ տրամաբանութիւն ունենալ . հարկաւոր է շատ տեսակ բանի հմուտ ըլլալ , շատ բաներու պատճառները գիտնալ , մարդկային բնութեան ինչ ըլլալը ձանչնալ : Ի՞սոր համար ուղիղ դաստիարակութեան դարրոցին մէջ զայն ամէնը կը սովորեցընեն , որպէս զի կարենան ուղիղ տրամաբանութիւն ալ սովորիլ : Ի՞ւ անոր համար այն վարժապետները որ չեն գիտեր ուղիղ տրամաբանութիւն սովորեցընելու ձամբան , ու միայն ուրիշ ուսմունքները սովորեցընելու հետ կ'ըլլան , չէ թէ միայն անօգուտ կ'աշխատին , այլև տղոց շատ վնասուց պատճառ կ'ըլլան . վասն զի տղաքը առանց սովորելու տրամաբանել՝ այն ուսմունքներով յանդուգն և ինքնահաւան կ'ըլլան . գիտութեան հիմունքը ցգիտնալով և գիտունի անուն վրանին առած , տգիտութենէ առաջ եկած ամէն վնասակարութիւններու պատճառ կ'ըլլան . և աւելի գէշն այն է որ իրենց սուտ գիտութեանը անունով զշատերն ալ կը խաբեն . և ասանկով ազգը տգիտութեան չարիքներէն ազատելու տեղ՝ աւելի կը վնասուի : Ի՞սոր համար է որ կ'ըսենք՝ թէ շատ դժուար բան է ուղիղ դաստիարակութեան դպրոց ունե-

նալը . և անպատճաստ դպրոցները աւելի վնասուց քան թէ օգտի պատճառ են ազգին :

Իսկ տգիտութեան վրայ ազգին մէջ եղած գաղափարը եթէ լսես , ով բարեսէր ընթերցող , գիտեմոր պիտի զարմանաս . բայց շիտակն ըսելով , առանց դատող երենալու , կարծեմքու մտքիդ գաղափարն ալ այն սովորական ուրիշներուն զարմանալի գաղափարին հետ հաւասար պիտի գտնես : Ի՞այց ես այս խօսքս անարգելու համար չեմ ըսեր ոչ ազգային քը և ոչ ալ զքեզ . այլ ասով կ'ուզեմի մացընելմարդկային մտաց բնական բեր մունքը որ ուրիշներուն վրայօք բանի մը վրայ զարմանալու ատեն ինքն զնոյն բանը կ'ըսէ : Հիմա մտիկ ըրէ ազգերնուս մէջ տգիտութեան վրայ եղած գաղափարը , զորն որ եթէ մէկու մը հարցընելու ըլլաս՝ հինգ կերպ խօսքերով կը բացատրէ իր միտքը . Ա . Պազերնիս տգիտութեան մէջ է : Բ . Ի՞զգերնուս տգիտութիւնն է ամէն մեր չարեաց պատճառը : Գ . Գիտութեան բարակ բաները չեմ զիտեր , բայց ինձ ալ Ա ստուած խելք տուեր է , շատ բանի մէջ մտեր եմ , զաշխարհ տեսեր եմ , ըրածս , խօսածս գիտեմ : Դ . Խըսնի թէ ամէն մարդ ինծի չափ խօսք հասկըցող ըլլային : Ե . Ըեմ ուզեր որ տղաքնիս ալ մեզի պէս տգիտ մնան : Ի՞յս հինգ տեսակ խօսքերը ամէն մարդու բերան կը պարտի : Եթէ ազգերնիս տգիտ է , և եթէ ամենքն ալ այս խօսքերս կ'ըսեն , ասով յայտնի կ'ըլլայ որ տգիտ ըսածնիս այս հինգ կարծիքը ըսողներն են : Ուրեմն այս խօսքերով կ'իմացուի ազգին տգիտութեր ինչ աստիճանի մէջ ըլլալը , և զազգն իր տգիտութենէն ազատելու համար գտնուած դժուարութիւնները , որոնք շատ մտածելու նիւթեր են , և որոնց առջեն առնեն ալ ըսեմ անհնարին , բայց խիստ դժուար պիտի ըլլայ . վասն զի երբոր ուզեր ազգին տգիտութեանը գարման մը ընել , պէտք է որ տգիտները գտնես , ու անոնց կարեւոր գիտելիքներն հասկըցնես . և տգիտ եղողին ալ առջի գործքն է ձանչնալ իր տգիտ ըլլալն ու

սովորիլ ուզել : Այս երկուքն ալ ազգին տղիտութեան վրայ ունեցած գաղափարներուն մէջ չկայ : Արովչետե ազգին մէջ եղած գաղափարներն են, ինչպէս որ ամէն մարդու տղիտութեան վրայօք ըսած խոսքերնէն կ'իմացուի, և զուրիները տղետ ձանցնալ . Բ . տղիտութիւնը չարեաց պատճառ սեպել . Գ . ինք իր տղիտութիւնը չձանցնալ . Դ . ամենուն վրայ գէշ համարմունք ունենալ . Ե . փափաքիլ տղոց դաստիարակութեան . ասոնց վրայ աւելցու վեցերորդը՝ կարծել թէ ինքը միայն ունի շխտակ գաղափար տղիտութեան վրայ : Այս կարծիքները ազգին մէջն քանի մը հոգւոյ չեն, այլ առհասարակ գրեթէ ամենուն միտքը հաւնած է այս իմաստներուն . և ասոնց մէջ ոչ դու տղետ մը կը գտնես, և ոչ սովորելու կարօտ իր տղետ ըլլալը ձանցող մը դիմացդ կ'ելլէ, այնպէս որ վեր՝ ի վերոյ զիտոլ մը կ'ըսէ թէ այսպիսի կարծիքներով տղիտութեան մէջ գտնուող ազգի մը տղիտութենէն ազատելու համար օգնել ըլլար :

Արովչետե ըստ ինքեան տղիտութի ըսածնիս ուրիշ բան չէ՝ բայց եթէ մարդ կութիւնը իր վախճանին հասցընելու համար կարեոր եղած գիտելիքներուն պակսութիւնը . որուն դեղն ալ ըստ ինքեան պէսք էր դիւրին ըլլար . այսինքն լեցընել այն պակսութիւնները՝ սովորեցընելով պէսք եղած մասունքը տղիտութեան : Ինյոյ ես թէպէտ կը տեսնեմ մէծ դժուարութիւն ազգին տղիտութեանը օգնելու, բայց երբէք յանձն չեմառներ ըսելու այն յուսահատ խօսքը՝ թէ օգնել ըլլար անոր, այսպիսի կարծիքներու մէջ գտնուելուն համար : Ա ասն զի տղիտութիւնը ամենայնիւ կը նմանի մէկ ըսանեցուցած գետնի մը . ուր կը գտնուի այնպիսի չմակուած երկիր մը՝ որ միայն ցանուելու կարօտութիւն ունենայ առանց ուրիշ աշխատանքի պէտք ունենալով . թէպէտ խօսքով կ'ըսուի՝ թէ ցանելով տնկելով երկիրը պտղաբեր կ'ըլլայ : Ինյոյ երբոր մէկն ուզէ իրօք ըսանեցուցած գետին մը մշա-

կէլ, կը տեսնէ սր ամենէն աղեկ հողն ալ աշխատանք կ'ուզէ . ուրիշ պակսութիւն մըն ալ չունենայ, պէտք ունի խորունկեկ փորելաւ, հերկելու . որն որ բնական պինդ կ'ըլլայ, և մէջի գտնուած վնասակար արմատներն ալ հանելու : Ինյոյ չմակած երկիրներուն շատը քարուտ կ'ըլլան, տեղ տեղ անպիտան հող կ'ըլլան, թփուտ կ'ըլլան, զորոնք մշակելու համար շատ աշխատանք պէտք է : Ուսող այնպիսի տեղուանքը որ բոլորովին քարուտ և անպիտան են, և կամ միայն աւազուտ, որոնց մշակութիւնը գրեթէ անհնարին է, և կարօտութիւն ունեցողը զանոնք աշխատանքով պտղաբեր կ'ինէ : Իան այնպիսի տեղուանքը ալ որ առաջ աղեկ հող են եղեր, բայց ետքը մէջն աւերակներով լեցուցեր են . զորոնք մշակելու համար՝ նախ այն վերջէն լեցուած աւերակները պէտք է զատել վերցընել . որոնց վրայ որչափ ալ աշխատիս, չես կրնար առջի բնական անհակ երկրին մաքրութեանը հասցընել . շատերն ալ այնպիս լեցուած կ'ըլլան, որոնցմէ մաքրելը անկարելի կ'ըլլայ : Այդկիր մշակելուն մէկ դիտելու բանն ալ այս է՝ որ երկրին մէջ տեղ տեղ կը գտնուին ամենելին անմշակելի . այնպիսի կտորուանքը ընդհանուր երկրին մշակութեան և պտղաբերութեանը ինաս չեն ըներ . այսպիսի են անկուած ժայռերը որոնց վրայ գտնուած հողն ալ անձրեները առեր տարեր են . նոյնպէս և խիստ ցած զբերն ալ ուր տեղուանք ջրերը լշացած են . կամ անտառուտ բարձր գագաթները որ մշակելու չեն զար, բայց երկրին զարդն են և փայտ կը մատակարարեն . Տես ուրեմն թէ երկրի մշակութիւնը խօսքով ինչպէս զիւրին բան մը կ'երեւայ, բայց իրօք որչափ զբժուարութիւններ ունի . և իմացիր որ ազգի մը տղիտութեան մշակութիւնն ալ խօսքով նոյնպէս զիւրին է, բայց իրօք շատ դժուարին . ես ալ չերկնցընեմ . բարեսեր ընթերցողք իրենք իրենց այլ և այլ տղիտութեան վիճակները կրնան ձանցնալ նմանցընելով այլ և այլ տեսակ մշակուելու երկիրներուն . Հը-

պարտութեան ժայռերը , մոլութեանց արմաները , անպիտան միտք կուրցը - նող թուփերը , չարութեանց աւերակները . բնութեան գէշութիւններուն անբեր հողերը . ծուռ սկզբունքներուն ձահիճները . անգործ և դատարկ կենաց աւազուտ դաշտերը :

Արդ ազգին մուաց մէջ ուղիղ գիտութիւն ցանելու , և ձմարիտ իմաստութեամբ մշակելու համար նախ պէտք է սրտերն ու մաքերը այս վնասակարութիւններէն սրբել և մաքրել . ով , որ չափ դժուարին բան : Այս օրինակէն աւելի կ'իմանաս , ովքարեսէր ընթերցող , ինչ մեծ սխալի մէջ ըլլանին այն մարդիկներուն որ կարծեն թէ ազգին յառաջադիմութիւն ինքնիրէն կ'ըլլայ , և որչափ մարդիկ կտոր մը ջանքով , ընենք ինչու պիտի ըլլայ ըսելով . երկիր ունինք , սերմ ունինք , կը ցանենք կը ժողովենք , մեզի ովքարելով կ'ընէ :

չելով , ոչ գետինը պատրաստելու հոգ կ'ընեն և ոչ սերմանց ինչ ըլլալը կը ձանչնան . ձեռքերնին եկածն հունտէ , առջևնին հանդիպածը գետին է , կը ցանեն ու կը ցանեն . բայց ինչ է ցանածնին և ինչ ժողովածնին՝ իրենք ալ չեն գիտեր . միայն իրենց խեղչ վիճակէն կ'իմանասն որ դեռ բան մը ըրած ցունին , երկիրը դեռ անմշակ է : Ի՞այց մենք որ կ'ուղենք ազգին օգուտը , մէկդի թողուցած անփորձից ծուռ կարծիքները , սուտ փափաքները , և յուսահատ խորհուրդները , շխտակ ձամբան ցուցընենք , ինչպէս որ ինչուան այսօր ալ ցուցընելու հետ եղեր ենք . և ըստ կարի ջանանք մշակելու ազգերնուս միտքը , ինչպէս որ երկիր մշակել ուզող հմուտ մարդ մը կ'ընէ :

(ՊԻՏԻ ԸԱՐՈՒՆԱԿՈՒ)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏԵԱՌՆ ՂԵԿՈՆԴԵԱՑ Վ. ԱԼԻՇԱՆԵԱՆ

ՏՊԱԳՐԵԱԼ ԾԱԽԻՒԻՔ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՄԻՐԱՅԻ ՏԱՏԵԱՆ

Եռաւոր աշխարհքներէ դարձող ձամբորդը ընկերական ակումբներու ախորժելի զարդ մըն է . որ իր տեսած կամ լսած բաներուն նկարագրութեամբն ու պատմութեամբը կը զուարձացընէ զբօսասիրին սիրտը , ու կը լեցընէ ուսումնասիրին մուաց հետաքրքրութիւնը : Ինչ որ ձամբորդը քանի մը քաղքի , քանի մը տէրութեանց համար , նոյնն է ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ ընդարձակ տեսութեամբ մը բոլոր աշխարհքիս համար . ու այնչափ աւելի առանձնական ձամբորդէ մը վեր՝ որչափ որ պատմած բաները բոլոր ստոյգ , Ճիշդ , լաւ քննած են , ու գիտնալու բաները բոլոր մէկտեղ բերած է , և պատկերներով ալ տեսնելու արժանի տեսարաններն ընթերցողին աչքին առջև դրած , որով կարենայ լսածին , կարդացածին ըստ կարի Ճիշդ գաղափարն ունենալ :

Աշխարհագրութեամբ կը սորվի մարդս թէ իր բնակած քաղքէն , իր ձանչ